

ՍԱՀԲԱՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ. ԵՒ ԶԱՐՄԱՑՈՒՄ

Ասածին Երիտասարդաց Քրիստ. Ընկերակացութիւնը կազմակերպուած էր Լուսառնի մէջ Յունիս 6, 1844ին, ձորճ Աւելիերմի առաջնորդութեան տակ: Այդ շարժումը անկէ ի վեր բոլոր աշխարհի վրայ ծաւալած է: Ներկայիս Ընկերակացութիւններ կը գտնուին Եւրոպայի գրեթէ բոլոր երկիրներուն մէջ, Հիւսիսային և Հարաւային Ամերիկայի, Հնդկաստանի, Չինու, ձափոնի և Քորէայի, Աւստրալիայի և Նոր Զելանտայի, Պաղեստինի, Եգիպտոսի և Հարաւային Աֆրիկէի մէջ:

ՅԱՐՄԱՐՈՒՄ

Ընկերակացութիւնը մարդոց ամէն դասակարգերուն մէջ յաջողած է: Քաղաքներու և գիւղերու մէջ ապրող մարդոց համար կազմակերպուածներէն զատ, հաւասարապէս յաջող արդիւնքներով Ընկերակացութիւններ հաստատուած են հանքագործներու, արհեստաւորներու, երկրագործներու, երկաթուղիի պաշտօնեաներու, գինուորներու, հաւաքներու և կառավարական պաշտօնեաներու համար: Ուսանողական Ընկերակացութիւնները ներկայացած են իրեն մնածագոյն բարոյական ուժեր Միաց. Նահանգներու, Քանատայի, Ֆրանսայի, Շուկատի, Նորվեգիայի, Չինու, ձափոնի, Հնդկաստանի և ուրիշ երկիրներու գորէճներուն և համալսարաններուն մէջ:

ԸՆԿԵՐՈՒՅԹԻՆ ՀԱՆԳԱՄԱՆՎԱԾՎԱՐ

Երիտասարդներ և տղաք ընկերներ ունենալ պէտք են: Անոնք երբ յարմար աեսակ ընկերներ և հաճոյքի աղէկ տեղեր չգտնեն՝ իրենց պարապոյ ժամները կ'անցնեն կասկածելի ընկերներու և ժամագրավայրներու մէջ, որ անբարոյացուցի են և որ ժամանակի ընթացքին մէջ կը կործանեն թէ՛ բարոյական և թէ՛ Փիզիքական կեանքը: Ընկերակացութիւնը բարեկամութեան և զրոսանքի այս կարեւոր պէտքը լիցնել կը ջանայ՝ հայթայթելով ընկերային հրապուրիչ հանդամանքներ, Քրիստոնէական աղղեցութեանց տակ, մաքուր և աղէկ լուսաւորուած սենհակներու մէջ, ուր Երիտասարդներ հաճոյքով պիտի հաւաքուին + կը տրամադրէ նաեւ գնդամուղ, ճատրակ, աղիւսակիսաղ (տամա) եւայն, յաճախակի կը կազմակերպէ ընդունելութիւններ, նուագահանդէսներ և ընկերային երեկոյթներ: Ընկե-

րակցութեան չէնքերը սովորաբար առառանձ ժամը 9էն մինչեւ իրիկուան ժամը 10.30 բաց են: ԿՐԹՈՒԱԾՎԱԾ ՃԻՒԴ:

Այն հարիւրաւոր երիտասարդներուն համար, որոնք ցորեկը զործելու ստիպուած են, Ընկերակացութիւնը գիշերային դասրնթացքներ ունի, լեզուներ, տոմարակալութիւն, գիրի մեռքնայ գործածել, քիմիաբանութիւն, ճարտարապետական նկարչութիւն և այլն և այլն սորվեցնելու համար: Միշտ նոր դասրնթացքներ ալ կ'աւելցուին երբ բաւականաչափ սահանջըլլայ: Միայն Միաց. Նահանգներու և Քանատայի մէջ Ե. Ք. Ընկերակացութեան կրթական ձիւղին մէջ կան 67,417 ուսանողներ:

ՅԻԶԻՔԱՆԱԾՎԱԾ ՃԻՒԴ:

Տկար մարմններ անկարող մարդիկ յառաջ կը բերեն: Ֆիզիքական ձիւղին նպատակն է աղուոր ֆիզիքականով մարդկութիւն մը պատրաստել: Այս գործը կը կատարուի մասնագէտ Ֆիզիքական Տեսուչի մը հսկողութեան տակ: Դասարաններու մէջ, մասնաւոր մարդանքներով, նաև խաղերով՝ ինչպէս պասիք-պող, վոլի-պող, գնդակ գլորեկ, լողալ, վազք, դաշտային զրոսանքներ և բմբշական խաղեր: Այս ձիւղին մէջ մասնող իւրաքանչիւր անդամ նախքան ուշագդիր քննութեան մը կ'ենթարկուի և իրեն մարդանքներ կը յատկացուին իր ֆիզիքական պէտքին համեմատ: Ամառուան ամիսներու ընթացքին այս ձիւղը բացօդեայ արշաներ և դաշտագնացութիւններ կը սարքէ: Այս կարգերուն կը հայթայթուին այն ամէն բաները որ պէտք կայ ուսումնասիրելու համար «Վնասուածին ըլլալիք-առաջին օգնութիւն» և «առողջութեան ու առողջապահութեան մասին դասախոսութիւններ կ'ըլլան»: Այս ձիւղին առանձնաշնորհները վայելող 300,000է աւելի անդամներ կան:

(Շարունակելի)

ՆՇՄԱՐՆԵՐ ՄԵՐ ԴԻՏԱՐԱՆԷՆ

Համագային մեծ օնիխն Յորելեանը. — Տօնը յաւերացնող կրողներ. — Խորհուրդներ, անուշներ, բաղանաներ.

Երբ այս առղերը հրատարակուին, Համագոյային Մէծ Յորելեանը արդէն անցեալին պատկանող դէպք մը եղած պիտի ըլլայ թերթերը,

սրոնց մէջ նաև Աւետարեց, արդէն այս ազգացին մնձ տօնակատարութեան առիթով ամէն տեսակ յօդուածներ պիտի հրատարակեն : Այսու հանդերձ եթէ Հայ ազգին զրական և ընկերական զարգացումին հետ կապակցուած այս եղական տօնախմբութեան առիթով բոպէ մը մեր դիտակը այս կարեւոր տեսարանին վրայ չդարձնենք, կը կարծենք թէ Դէտի մեր պաշտօնին մէջ թերացած պիտի ըլլանք : Աւատի կը յուսամ թէ պիտի ներուի եթէ ակնարկ մը — և հիմա կարելի է ըսել ա'լ եւս «յետամիւաց ակնարկ մը»՝ նետենք Հայերէն գիրիուն և տպաղբութեան կրինակ գիւտերուն տօնին վրայ :

Անօրինակ գործունէութիւն մըն է որ արդէն ծայր տալ սկսած է Ռուսահայերուն և Թրքահայերուն մէջ: Կարծես թէ խուլ մրցում մը կայ մին քան զմիւնն աւելի փառաշնորհ եւ աւելի մեծահանդէս տօնելու մեծ Յորելիանը: Եջմիածին և Պոլիս դիմաւոր կեզրոններն են այս հանդիսութեանց, բայց ամէն քիչ ու շատ կարեւորութիւն ունեցող քաղաք, ուր Հայ կայ, մանաւանդ Հայ դրականութիւնը սիրող Հայ կայ, կը փափաքի իր կարողութեան չափով մասնակցիլ այս խօնախմբութեանց: Իրաւ է թէ քիչ մը ուշ ըմբռնեցինք Յորելիանին կարեւորութիւնը, կամ զուցէ կազմակերպութեան թերութեանց պատճառաւ կամ զեկավար մէկ կեղբանի չգոյութեան համար տեղ տեղ հանդիսականարութեան ծրագիրները վերջին բոպէին մշակուեցան, և շատ տեղեր պատրաստութիւնները հապճեպով կատարուեցան, բայց լաւ է որ վերջապէս խանդավառութիւնը իր եռացման կէտին հասնելու վրայ է: Հանդէմներ, հրատարակութիւններ, հանգանակութիւններ, նոյն իսկ գեղարուեատ կու զան յառաջիկայ քանի մը օրուան միջոցին ձեռք ձեռքի տալ զուտ Հայկական այս երկու գիւտերը պանծացնելու համար: Կարծես մթնոլորտը լեցուած է Մեծ Տօնին արձագանդներով ի սիմեոս աշխարհի: Եւ արժան էր հարկաւ որ այսպէս ըլլար: Այս տեսակ դէպք մը ազգի մը պատմութեան մէջ շատ հազուադէպ է: Եւ ոչ թէ միայն արժան է անօրինակ խանդավառութեամբ մը տօնել զայն, այլ վայելուչ է որ այս տօնը մնայուն յիշատակով մը յաւէրժամանայ: Եթէ այս տեսակ դէպք մը Եւրոպի կամ Ամերիկայի մէջ տօնախմբուէր, հաւանաբար գէթ կարեւոր քաղաքներուն ամբողջ առմէջ ամբողջ արմէջ պիտի շարունակուին ամբողջ արմի մը, որմէ

կիւնները պիտի կանգնուեէին գիւտերուն հեղինակներուն արձանները կամ կոթողները: Մեկորոպի, Սահակի կամ Մեղապարտ կոչեցնեալ Յակոբի մարմարէ կամ պղինձէ արձանները չինք կարող կանգնել մենք քաղաքներուն մէջ: Բայց երախտագիտական պարտք մը հասուցած պիտի ըլլանք, եթէ այս ասիթով այս պատուական Հայերուն յիշատակը քանդակինք պանքապէս, որքան քանդակուած չէ երբեք՝ նոր սերունդին սրակուուն վրայ, մասնաւանդ այն անկիւններուն մէջ ուր Հայութիւնը տիրող միջավայրին աղղեցութեան տակ հակամէտ է անտես առնելու ցեղային արժանիքները և մոռնալու Հայերէն լեզուն ու գրականութիւնը:

Թէ ի՞նչպէս կարելի է Հայերէն գիրերուն և գրականութեան այս մնձ մշակներուն յիշատակը յաւերժացնել՝ շատ բաներ կրնան խորհուիլ և գործադրուիլ, բայց ինձի համար փափաքելի էր որ այս Մեծ Տօնը պատգամ մը բերէր Հայութեան բոլոր հատուածներուն, պատգամ մը զանոնք իրարու մօակնելու և միասիրտ և միակամ աշխատելու մեր ազգին ճշմարիտ գորգացման գործին մէջ: Պիտի բաղձայի որ 1913 տարին, երբ Հայութեան այս մնձ տօնը կը կատարուի, թուական մը ըլլար՝ զոր ապագայ սերունդը կարենար մատնանի ընել իր հանգրուան մը թէ այդ տարին Հայութեան երեք որոշ հատուածներուն մէջին վերցան սիսալ հասկացողութիւնները, մոլեսանդութիւնները, անխարական ողին, և ինչ բան որ մեզ իրարմէ հեռացնելու և հատուածներուն մէջ խրամանները լայն վիճակի մէջ պահելու կը ծառայէր:

Յետոյ փափաքելի էր որ 1913 տարին նշանաւոր հանդիսանար կեզրոններուն մէջ կամ նոյն իսկ աննշան անկիւնները բացումովը նոր Հայ վարժարաններուն որոնք անհրաժեշտապէս կոչուէին այս օրը նշանաւոր հանդիսացնող այս պատուական Հայերուն անունով:

Թերթերը գրեցին թէ ամէն կողմ կրթական զրամագլուխի մը համար հանգանակութիւններ կը կատարուին: Ուուսահայերը արդէն իսկ այդ նպատակով իրապէս պատկանելի զումարներ հանգանակած են: Թրքահայերն ալ սկսած են նոյն նպատակով և այլ և այլ միջոցներով հանգանակութիւններ կատարել: Այս հանգանակութիւնները, կ'երեւայ թէ, պիտի շարունակուին ամբողջ արմի մը, որմէ

վերջ ապահովաբար իմաստ պատկառելի պիտի րլայ հաւաքուած գրամին համագումարը : Թէ ի՞նչ որոշ նպատակի պիտի գործածուի այս կրթական վանը , բաւած չէ , հաւանաբար այդ մասին գետ վերջնական ծրագիր մըն ալ պատրաստաւծ չէ . յայտնի է միայն թէ այդ գումարը Հայերու գաստիարակութեան դործին պիտի յատկացուի :

Աւ կը մասհեմ թէ ի՞նչ գեղեցիկ բան պիտի րլար եթէ Յորելեան այս տարուան մէջ հանգանակուած այդ գումարով կերպոն տեղ մը , կամ կարեւոր գաւասի մը մէջ երկրորդական վարժարան մը հաստատաւէր , «Մերոպեան» կամ «Սահակեան» վարժարան անունով , զոր խրազ հոգարաբնութիւնը կազմուած բւլար Լուսաւորչական , Կաթոլիկ և Բողոքական Հայերէ , որուն ուսուցիչներն ըլլային Լուսաւորչական , Կաթոլիկ և Բողոքական Հայեր , և աշակերաներն ալ գործեալ այն երեք հատուածներուն պատկանող գեռահամներ : Թերեւ գործնական պիտի չըլլար այս տեսակ արդիւնք մը յառաջ բերել , բայց եթէ կարելի րլար՝ ի՞նչ գեղեցիկ կօթող մը պիտի ըլլար այն՝ յաւերժացնելու համար այս Մեծ աօնը , և կը կարծիմ թէ պիտի հրճուեցնէր նաև նոյնիները այն երեք միծ Հայերուն , որոնց միաքին ու սրտին ալ գեղեցիկ արտադրութիւններն եղող այս փառաւոր գիւտերը կը հոչակենք այս օրերու :

Անո՞ւրջ մըն է այս տեսակ գաղափարի մը իրականացումը , ամենայն հաւանականութեամբ այդպէս է : Թող անուրջ մը րլայ , ան ինձի համար անոյշ անուրջ մըն է , նման մեր այն անուրջներուն զորս ունեցած ատենիսի կը բաղձանք որ չարունակուի , զիտնալով հանդերձ թէ արթնցած ասեննիս իրականութիւնը երազէն ատրքեր կերպով պիտի ներկայանայ մեզի :

Վերջապէս պիտի փափաքէի որ երբ Հայ գիրերուն և Հայ տպագրութեան դիւտերը կը տօնենք , բոլոր Հայերը այս զոյդ մը կարեւոր աղջակները գործածէին միայն աղջիւ խօսքը , աղջիւ գաղափարները և մաքուր գրականութիւնը տարածելու համար և Հայ տառերը և Հայ Մամուլը երկու կենսունակ երակներ ըլլային ճշմարիտ և աղջիւ կեանքի աւելչը հաղորդելու համար Հայ կեանքին ամէն խաւերուն :

22 Հոկտ. 1913

«Ահեսաբեր» ԴէՏԸ

ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՈՒՄ

Հ. Յ. ՅԱԿՈԲԵԱՆ

Մեր կեանքին նպատակն է մարդկութիւնը չինել : Մարդկացին երջանկութիւնը երաշխաւոսող ոյժերն ու պայմանները բազմազան են . — հարոստութիւն , դիրք , ամուսնութիւն , բարեկամութիւն , եւն . սակայն յաջողութեան համար մէկ բան միայն անխուսափելիօրէն անհրաժեշտ է , այն է անձնական արժանիք , ուրուն խարիսխը կը կազմէ սակայն անձնասիրութիւնը : Ինքնազարգացումը և ինքնասիրութիւնը կեանքին սկզբունքն են : «Ամէն մարդ ու կ'ըսէ կիպրն , «Երկու տեսակ գաստիարակութիւնը կ'սացուի ինքնասիրութիւն կ'ունենայ , այն որ կը արուի իրեն , այն զոր ինքն իրեն կու այց : Այս երկուքէն կարեւորագունը վերջինն է »: Ահա այդ կարեւորագունը վերջինն է : Ահա այդ կարեւորագունը մընկեան չնորհւէ : «Սիրեցես զընկեր քո իրեւ զանձն քո»ն ընկերական բոլոր առաքինութեանց ստուգանին է : Այն որ չսիրեր իր անձը՝ կը նշանակէ թէ զօրաւոր ու շեշտուած անհասականութիւն մը չունի , և հետեւարար հաստատուն նկարագիրէ զուրկ է , այդ անձը կեանքի ամէն տեսակ պատահականութեանց առջեւ կը խոնարհի , կ'ընկճի , թոյլ , մեղկ , անողնայար էակ մ'է , կորստեան գատապարաւուած : Երկիրը՝ որուն վրայ կը բնակինք և որ քաղաքակրթութեան ու յառաջդիմութեան անհուն ու ոնսահման հրաշալիքներով գեղազարգուած է՝ պիտի չկրնար իր գոյութիւնը պահպանել , եթէ զինքը կազմող տարրերու մէջ ձգողութեան օրէնքը կամ ոյժը գոյութիւն չունենար . առանց այդ ոյժին՝ անսահսանելի հիւէներու կամ շամանդադներու զանդուած մը պիտի ըլլար ան տպահովաբար անսահման անջրպես մէջ : Նոյնը ճշմարիտ է անհատներու համար . հետեւարար եթէ մեր բարոյական կեանքը մշանջնաւորել ու արդիւնաւորել կ'ուգենք , նախ պէտաք է որ մեր անձին հանդէպ ունեցած մեր բոլոր պարտականութեանց կատարեալ գիտակցութեամբ ջանանք հաշտեցնել մեր ներքին ներհաւկ զգացուները , օժանենք մեր միաքը աղջիւ խորհուրդներով , բարձրացընենք մեր հոգին վսեմ իտէալներով : Առաջնութեամբ ու ողջմտութեամբ գարգարուած անհատ մը անապիկ բերդ մ'է , հաստատուն և անքոյթ նաւահանգիստ մ'է , աշխարհային շամ-